

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Անդար, արարացի քերրուած : (Տես եր . 67)

Չարունակութիւն և վերջ

Ի՞նդարայ այս տարիները զանց ընելով, պատմենք դիւցազին մահը, որ ամէն լեզուաց մէջ գտնուած քնարերգական տաղերուն մէջ գեղեցկագոյններէն մէկն է :

Իր քաջագործութեանց ընթացքին մէջ Ի՞նդարյաղթեր էր իր թշնամեաց մէկուն, որ Շնչար կ'ըսուէր, և 'ի պատիժ այն արշաւանացն որ ըբեր էր անիկայ իր ժողովրդեան վրայ, նախ անոր աչաց լցուր խաւարեցուցեր էր, յետոյ շնորհէր էր անոր կեանք, ազատութիւն և այն բարձր աստիճանն որ ունէր առաջ իր ցեղին մէջ :

“ Ի՞ս ժամանակէն ետքը, կ'ըսէքերթուածոյն շարունակող բանաստեղծը, որ նոյն լեզուով Ի՞նդարայ դիւցազնական մահը կ'երգէ, այս ժամանակէն ետքը Շնչար, Շապէրի որդին, խորին լուսութեամբ վրէժինդրութիւն կը խորհէր : Ուէպէտ իր ացքին լցուէն զուրկ էր, ամենաեին նետաձգութեան վարպետութիւնը չէր կորսնցուցած : Դազանաց ոտնաձայնէն անոնց ընթացքին ուղղութիւնը գուշակելու վարժած ըլլալով իր ականջը, անով իր ձեւքը կը կառավարէր . ոչ երբէք իր նետը նպատակէն կը վրիակէր : Իր ատելութիւնը միշտ արթուն ըլլալով՝ անյագաբար Ի՞նդարայ իր թշնամոյն վրայ ելած նորանոր պարծանաց համբաւներուն լրերը մտիկ կ'ընէր : Ի՞նդամմ' ալլաց որ Ի՞նդար՝ Պարսից սահմանագլուխներուն վրայ բախտաւոր արշաւանք մը ընելէն վերջը՝ կը դառնար Խմէն լի այնշափ փառօք և գանձիւք, որչափ որ ուրիշ անգամ Խոսրովու արքունեացմէ բերեր էր, և թէ անապատէն պիտի անցնէր „ : Խկսաւ Շնչար նախանձէն ու կատաղութէն արցունք թափել . կանչեց իր հաւատարիմ գերին՝ զՇնչիմ,

ու “ Տասը տարի անցաւ, ըսաւ անոր, քանի որ հրաշէկ երկաթ մը աչքիս լցուր յափշտակեց Ի՞նդարայ հրամանաւ, և դեռ վրէժս չեմինդրած : Բայց ժամանակն հասաւ, պէտք է որ մարեմ աս սրտիս մէջ բորբոքած կրակը անոր արեանը մէջ : Վ'ըսեն թէ Ի՞նդար Եփրատայ եղերքը բանակած է . հնն կ'ուզեմ երթալ փնտուել զինքը : Դետին եղերքը բուսած եղէգներուն մէջ պահութիմ սպասեմ, ինչուան որ երկինք իմձեռքս մատնեն զինքը ” :

Շնչար գերիին հրամայեց որ բերէիր էգ ուղան որ ջայլամի արագութեանը կը հաւասարէր, և թունալից նետերով զինեալ կապարձը վրան աւաւ : Շնչիմ ծունկ չոքել տուաւ ուղտին, օգնեց տիրոջը որ վրան հեծնայ, և կենդանւոյն պախուրցին ¹ չուամնէն բռնեց դէպ 'ի հեռաւորն Եփրատայ ափունքը ուղղեց անոր ընթացքը : Կոյր մարտիկը բոլոր անապատը սպառնալեօք և մնենչմամբ կը լեցընէր :

Ի՞նջրդի երկիրներու մէջէն օրերով ձամբայ ընելէն ետքը, Շնչար և իր գերին հասան Եփրատայ եղերքը : “ Ի՞նչ կը տեսնես գետին միւս եղերքը „, հարցուց Շնչար գերւոյն : Շնչիմնայեցաւ մէյ մը միւս եղերքը, տեսաւ չըեղ վրաններ, բազմաթիւ հօտեր, խումբ խումբ ուղտեր որ գաշտին մէջ թափառական կը շրջէին, վրաններուն դրանն առջեւ գետինը տնկուած նիզակներ, և համետած ձիանք որ իրենց տերանց բնակարաններուն դիմացը ոտուրներնէն կապած կեցեր էին : Ուրիշներէն աւելի փառաւոր և բարձր վրան մը կանգնուած էր գետէն քիչ մը հեռու . դրան գիմացը կայմի պէս երկայն պողպատէ նիզակ մը անկոււած էր, որուն քովը եբենոսէ աւելի սև ձի մը կար : Շնչիմ Ի՞նդարայ ազնուական ձին՝ լրջուշակաւորն Ի՞պձէր ձանցաւ, նոյնպէս Ի՞նդարայ ահաւաոր նիզակը : Տիրոջն ուղտը թուփերուն և եղէգներուն ետին կեցընել տուաւ, որով ոչ ոք կրնար զի-

րենք տեսնել, և գիշերուան մութին կը սպասէր :

Երբոր գիշերուան մութը կոխեց Երբատայ երկու եղերքը, “ Ելլանք հոստեղէն, ըսաւ կոյրն Շեզար իր գերւոյն անդիի եղերքէն ականջիս եկած ձայները խիստ հեռու կ'երևան և նետերս ինչուան հոն չեն կրնար համնիլ : Գետեզերքին մօտ տար զիս . սիրտս կը վկայէ որ փառաւոր հարուած մը պիտի անմահացրնէ իմ անունս և իմ վրէժինդրութիւնս , , : Ա, է Ճիմ կուրին ձեռքէն բրոնեց, ջրին քովը տարաւ, հոն նստեցընել տուաւ զինքը Ենդարայ վրանին դիմացը, և տուաւ ձեռքը աղեղն ու կապարձը : Շեզար իր նետերէն ընտրելագոյնը անցուց լարին վրայ, և ականջը սրած կը սպասէր վրէժինդրութեան ժամուն :

Ենդար երբոր վրանին տակ իր սիրելի հարսին հետ զբաղած, որուն վրայ ունեցած սէրը տասը տարուան մէջ ամենսէին չէր պակսած, կը մոռնար իր կրած աշխատանքն ու յոգնութիւնը, բանակին հաւատարիմ պահապան շուներն սկսան տիրաձայն ոռնալ : Ենդարի սիրտը դողաց, կարծես թէ ներքին նախագուշակում մը զգաց : Որանէն դուրս ելաւ . մութ էր երկինքը և ամ պոտ . մթան մէջ խարիսխելով դէս ՚ի գետեզերքը կ'երթար, ուսկից կը լսուէր շանց ուժգին հաջիւնը : Իր բաղդէն մղեալ ինչուան ջրին յատակն եկաւ, և կասկածելով թէ գետին միւս եղերքը ոտար մարդ կայ, բարձրաձայն կոչեց իր եղայրը որպէս զի դիմացի եղերքը իրկէ քննելու իմանալու համար :

Հազիւ թէ իր զօրաւոր ձայնը ապաւաժ լերանց զարնուելով՝ գարձաւ արձագանգը Երբատայ ձորոյն մէջ հնչեց, նետ մը իր աջ կողը մոտաւ և ինչուան փորոտիքը թափանցեց : Եցաղակ մը հեծեծանք մը լցուեցաւ դիւցազին բերնէն . ամենսէին անխուով՝ ձեռքով երկաթը մէն դուրս հանեց, ու “ Ով մատնիչ դաւաձան, որ չհամարձակեցար ցորեկ ատեն վնասել ինծի, աղաղակեց իր աներեւոյթ թշնամոյն, դու

պիտի չազատիս իմ վրէժինդրութենէս, դու պիտի չվայելեսնենգութեանդպտուղը , , :

Իս ձայնէն կոյրն Շեզար կարծելով թէ իր նետը վրիպեր է նպատակէն, և Ենդարայ վրէժինդրութեան վախէն սասանած, ինկաւ մարեցաւ գետեզերքը . և իր գերին մեռած կարծելով զինքը ելաւ ցատքեց ուղտին վրայ ու փախաւ հոնտեղէն, անկենդան ձգելով իր տէրը : Ենդարայ եղայրը լողալով գետին անդիի կողմն որ անցաւ, մարմնոյ մը զարնուեցաւ, զոր դիակնացեալ կարծեց, և ուսին վրայ շալիած աղեղովն ու նետերովը բանակը բերաւ :

Ենդար վրանին տակ պառկեր՝ անհնարին ցաւերով կը տանջուէր . իր բարեկամները չորս կողմն առեր էին, և արտասուալիցն Եպլա վազած արիւնը կը ցամքեցընէր : Սպանողին մարմինը, աղեղն ու նետերը վրան բերին : Ենդար ճանցաւ իր թշնամոյն դէմքը, և ալ չտարակուսեցաւ որ այսպիսի ձեռքէ մը թռած նետը թունալից եղած չըլլայ : Քուսահատութիւնը սրտին մէջ տիրեց, և մահը անհրաժեշտ կը տեսնար իր առջեւ : — “ Ով իմ հօրեղթօրորդիս, ըսաւ իրեն Եպլա, ինչու կը յուսահատիս . նետի թեթև վէրք մը ինչպէս կրնայ խոռվել զան՝ որ այնչափ սուսերաց և նիզակաց հարուածներուաներկիւղ համբերեր է, որոնց նշանները իր բոլոր մարմինը դեռ կը ծածկեն : — Եպլա, պատախան տուաւ Ենդար, իմ կեանքս լմընցած է . տես սաերեսին գծագրութիւնը, Շեզար է . անզգամին նետը թունաւորուած է , , :

Իս իսօքս լսելով Եպլա, հեծեծանօք կը հառաչէր . զգեստները պատուեց, երկայն մազերը փետտեց, և փոշի ցանց գլուխը : Իոլոր բանակին մէջ գըտնուած կանայքը անոր հեծեծանացը կ'ընկերէին : — “ Ոիրելի ընկերս, ըսաւ Ենդար Եպլայի, յետ մահուան Ենդարայ ո՞լ սիտի պաշտպանէ քուկեանքդ աս երկայն ճամբերդութեանդ մէջ որ պիտի ընես մեր թշնամեաց մէջէն ինչուան հայրենիքդ համնիս : Եր-

կրորդ փեսայ մը , ուրիշ ինծի պէս մէկը կրնայ միայն աղատել զքեզ ահաւոր զերութենէ մը : Անապատին բոլոր մարտիկներուն մէջ Այիտ և Ամիկմ քան զամնն աւելի կրնան իրենց արիութեն աղէկ պաշտպանել քու կեանքդ և աղատութիւնդ . երկուքին մէկը ընտրէ , և ամուսնութեան ձեռք տուր անոր , : Ապլա արցունքներովը միայն պատասխան տուաւ : — “ Ապսայ որդւոցը բնակած երկիրը դառնալու , և անապատին մէջէն անցնելու ժամբագ ապահովութեամբ երթալու համար , շարունակեց Անդար , իմ զէնքերովս սպառազինէ , և Ապձէր ձիուս վրայ հեծիր : Այսպիսի ծպտեալ կերպարանքով , որով մեր թըշնամիքը կը կարծէն թէ ես դեռ կենդանի եմ , ամենեին մի վախնար որ քու վրադյարձակող ըլլայ : Դ'ամբան քեզի բարեւ տուողներուն ամենեին պատասխան մի տար . Անդարայ զէնքերն ու ձին միայն տեսնելով՝ ամենէն յանդուզն մարդիկներն ալ կը վախնան , : ”

Անդար աս խօսքէն ետքը հրամայեց որ ժամբայ ելլէն : Ա ար առին վրանները , ծալեցին և ուղտերու վրայ բեռնաւորեցաւ հնազանդելու Անդարայ կամայն ու անոր ծանր զէնքերն հագաւ . սուրը մէջքը , աջ ձեռքը նիզակը , Ապձէրի վրայ հեծաւ . իսկ անդին գերիները խեղձ Անդարը պառկեցուցին այն պատգարակին մէջ , ուր Ապլա իր երջանկագոյն ժամանակը սովորութիւն ունէր նստելու , երբոր անապատին մէջէն կ'անցնէր :

Հազիւ թէ Ափրատայ դալարազգեստ եզերքը ազքերնուն առջեւէն անհետացեր էր ու լայնատարած անապատին մէջ կը մտնային , հեռուէն վրաններ տեսան որ հօրիզոնին վրայ մթնագոյն կէտերու պէս կ'երևային . ասիկայ բազմաթիւ և զօրաւոր ցեղ մըն էր : Իրեք հարիւր հեծեալ զատուեցան անոնցմէ կարաւանին վրայ յարձակելու համար : Իայց երբոր մօտեցան , պատգարակն ու ձին ժանցան . ” Այս Անդարն ու Ապլան էն , ցած ձայնով կ'ըսէին մէկմէկու .

ահաւասիկ Անդարի զէնքերը , անոր Ապձէր ձին և Ապլայի մեծագործ պատգարակը : Դասոնանք մեր վրանները , և զմեզ վտանգի մէջ չգնենք աս աննըկուն քաջաց բարկութեանը զոհուելով , :

Երբոր ձիերը կը դարձընէին որ երթան , անդիէն ձեր շէյխ մը , որ այն երիտասարդներէն աւելի անդրադարձող և աւելի թափանցող միտք ունէր , ըստ իրենց . ” Դարեկամք , իրաւ իրենն են սաղաւարտը , զրահներն ու երիվարը , որուն գոյնը սև գիշերի մը նման է , բայց ոչ իր բարձր հասակը և ոչ իր կտրիճ աշխուժութիւնը կը տեսնամ : Այսիկայ աւելի կնկան հասակն ու վախսկոտ կերպն ունի , և կը հեծէ երկըթէ բեռանը տակ որ իր փափուկ անդամները կը շըմէլէ : Հաւտացէք իմ կասկածանացս , Անդար մեռած է , և կամ չէ նէ՝ մահացու հիւանդութեամբ մը բռնուած անկարող է ձի հեծնալու . և աս կեղծեալ պատերազմիկն որ Ապձէրի վրայ կը տեսնէք , Ապլան է ան որ իր էրկանը զէնքերն հագեր է զմեզ վախսցընելու համար , մինչդեռ բուն Անդարը թերեւս կանսնց պատգարակին մէջ տարածուած հոգեվարք է , : Դյերունւոյն խօսքին բաւականապէս համոզուելով հեծեալները , ետ գարձան և հեռուէն կարաւանին հետ կ'երթային , դեռ չյանդըգնելով անոր վրայ յարձեկելու :

Իայց Ապլայի ձեռքը երկաթեայ նիզակին ծանրութենէն յոգնելով , ստիպուեցաւ իր էրկանն եղբօրը տալու զայն , որ իր քովէն կ'երթար : Ի՞իշ ատենէն երբոր արեւը երկնից մէջտեղն համնելով անապատին աւազը կ'երեր կը մրկէր , Ապլա նեղութենէ ու աշխատութենէ սաստիկ ձնշեալ՝ սաղաւարտին պահպանակը հանեց ու ձակուէն վազած քրտինքը սրբեց : Խնչնամի արաբացիքն որ կը դիտէին՝ տեսան իր երեսին ձերմկութիւնը , ու “ Աւամորթը չէ , աղաղակելով՝ ամենայն արագութեամբ վազցուցին ձիերնին Անդարայ փոքրիկ կարաւանին վրայ :

Իր ետևէն եկող ձիերուն վազելու ստնաձայնն ու խիմնջալը , և Ապլային զինքը օգնութեան կանչելու ձայնը լսելով , Ինդար որ կիսամեռ ինկեր կը հանգչեր պատգարակին մէջ , վեր ելաւ վարագոյրներուն մէջէն գլուխը դուրս հանեց , և աս վերջին անգամ իր պատերազմի ահաւոր ձայնը հնչեցուց . ամէն սիրտ մէկէն վեր վեր նետեց : Ի՞ ծայնէն , զոր բոլոր անապատը կը ձանշնար , ձիոց բաշերը վեր տնկուեցան , և առին թռուցին իրենց վրայի երկիւղալից հեծեալները : “ Ո այ մեզի , կ'ըսէին Ապլայի թշնամի արաբացիքը , Ինդար դեռ ողջ է . . . : Իրենց մէջէն քիչերը միայն վատահանալով ծեր չէլիսին խօսքին , հեռուանց կարաւանին ետևէն կ'երթային :

Ինդար թէպէտ տկար , բայց զԱպլանորէն հանգչեցուց պատգարակին մէջ , ինքը սպառազինեալ՝ հեծաւ իր Ապձէրին վրայ , և կամաց կամաց քովէն կ'երթար : Իրիկուան գէմ՝ Ապսի ցեղին բնակութեան երկրէն քիչ մը հեռու ձոր մը հասան , որ Ձոր Վեայ կ'ըսուէր : Չորս կողմէն անմատոյց լեռներ պատած ըլլալով , անսպատին կողմանէ ուրիշ մուտք չկար՝ բայց եթէ նեղ ու օձալտոյտ անցք մը , ուսկից իրեք հեծեալ հազիւ կրնային քովէ քով քալել : Ինդար աս կրծին բերանը կեցած , նախ անցընել տուաւ հօտերը , գերիներն ու Ապլայի պատգարակը տանող էգ ուղտը : Երբոր բոլոր կարաւանը մոտաւ ապահովութեամբ ձորին մէջ , եկաւ մինակ պահապան կեցաւ կրծին ծայրը , սպասելով արաբացոյն որ հեռուէն կու գային : Այս միջոցին իր ցաւերը սաստկացան , և ձիուն ամէն մէկ քայլ առնելուն դժոխքի տանջանքներուն նըման տագնապաներ կը կըէր : Այս պաշարեց բոլոր անդամները , և պատկառանք կը մօտենար իր աննկուն հոգւոյն : Կեցուց Ապձէրը , նիզակին ծայրը գետինը խոթեց և անոր կոթին վըրայ կոթընելով՝ կրծին բերանը անշարժ կեցաւ :

Ի՞ որ տեսան ան երեսուն պատե-

րազմող կտրիձները , որ ինչուան հոն կարաւանին ետևէն եկեր էին , տարակուսած կեցան քանի մը հարիւր քայլի չափ հեռու դիւցազունէն . “ Ինդար , կ'ըսէին իրարու , իմացաւ որ մենք իր ետևէն կ'երթայինք . ուստի հոն մեզի կը սպասէ որ զամէնքնիս ալ թրէ անցրնէ . զիշերուան մութը օգնական առնէնք մեզի ու փախչինք ձեռքէն երթանք հասնինք մեր եղբարցը քովլ . . . : Իայց ծեր չէլիսը , որ իր մաքին վրայ հաստատուն կեցեր էր , թող չտուաւ որ երթան , ու ցած ձայնով մը ըստ անոնց . “ Իարեկամք , մէկդի ըրէք վախկոտ խորհուրդները . մահն է որ անշարժ կը կեցընէ զԱնդար : Ինդարայ կտրըճութիւնն ու բուռն ոգին չէք յիշեր . Ինդար երբէք սպասեր է որ թըշնամին քովն հասնի : Ուէ որ ողջ ըլլար , չէր յարձակեր մեր վրայ ինչպէս անգզն իր որսին վրայ : Իներկիւղ ուրեմն առաջ գացէք , և կամ թէ որ չէք ուզեր ծեր կեանքը վտանգի մէջ զնել , գոնէ ինչուան առաւօտ հոս սպասեցէք որպէս զի կասկածնիդ փարատի . . . :

Աէս մը համոզուեցան ծերունւոյն խօսքերէն , և որոշեցին որ ուր են նէ հոն կենան . բայց միշտ անհանգիստ ըլլալով , բոլոր գիշերը ձիու վրայ անքուն անցուցին : Ա երջապէս արշալոցը սկսաւ ծագիլ և անսպատը պայծառացուց : Ինդար միշտ նոյն դրքին մէջ կեցած էր կրծին բերանը . իր երիվարը տիրոջը կաւքը գուշակելով՝ իրեն պէս անշարժ կեցեր էր :

Պատերազմիկները զարմացած այս բանիս վրայ՝ երկար ատեն մէջերնին խորհուրդ ըրին որ բան մը որոշեն : Տէսնուած նշաններէն սրտերնին կը գուշակիր թէ Անդար կենդանի չէր . և սակայն ոչ ոք իրենցմէ կը յանդգնէր առաջ երթալ ստուգելու համար , այնչափ սաստիկ էր այն սարսափն որ դիւցազնը սրտերնին ազդեր էր : Դյեր չէլիսը ուզեց փորձով մը զինքն ալ զուրիշներն ալ ապահովցընել . իր ձիէն վար իջաւ , սանձը թողուց , և նիզակին ծայրովը խթելով՝ գէպ 'ի կրծին բերանը

մղեց զձին : Հազիւ թէ ձին մօտեցաւ տեղոյն , Ապձէր բոցավառ աչուրնելով յարձակեցաւ խմնջալով դէպ 'ի անոր վրայ : Արբոր Ապձէր տեղէն ցատքեց , Անդար՝ զորն որ նիզակին կոթը միայն հաստատուն բռնած էր՝ աշտարակի մը պէս վար ինկաւ , և իրեն զինուց շառաջիւնը արձագանգ հանեց կը ձին մէջ :

Այս որ տեսան երեսուն հեծեալքը , թռչելով վազեցին եկան դիակին քով : Օ արմացան տեսնելով որ փոշոյն վրայ անկենդան տարածուեր էր ան՝ որ բոլոր Արաբիս կը սասանեցընէր , և որուն հսկայած հասակն աչքերնին գրաւած էր : Անձկրցան Ապլայի կարաւանին ետեւէն իյնալ , որովհետեւ Անդարայ խորագիտութեամբն ամբողջ գիշեր մը ժամանակ ունեցեր էր անիկայ Ապի ցեղին վրաններուն հասնելու . ուստի դիւցազին զէնքերը միայն կողոպտեցին՝ որ իբրև մեծ յաղթանակ մը իրենց ցեղին տանին : Փուճ տեղը աշխատեցան որ իր ձին ալ բռնեն . հաւատարիմն և գոռոզն Ապձէր , իր տիրոջը վրայէն մահուան հոտը առնելէն ետքը՝ զգալով որ ալ անկէ ետքը իրեն արժանաւոր հեծեալ մը չէր կրնար գտնուիլ , կայծակէն աւելի երագ՝ փախաւ աներեւոյթ եղաւ անապատին խորերը՝ ազատութեան մէջ ասրելու համար :

Այսէն թէ ծեր չէյխին գութը շարժելով այսպիսի դիւցազնի մը մահուանը վրայ , որ այնչափ դիւցազնական քաջութեամբք փայլեր էր , արտասուեց անոր դիակին վրայ , ծածկեց զայն աւազով , և աս խօսքերս արտասանեց . “ Փառք քեզի , ով քաջ մարտիկ , որ կենդանութեանդ ատենը քու ցեղիդ պաշտպանն եղար , և մահուլնէդ վերջն ալ քու դիակովդ ու անուամբդ զեղբարքդ ազատեցիր : Ուող իշնայ ցօղն ու զովացընէ քու վերջին քաջագործութեամբ պսակած երկիրդ , ” :

ԴԻՑԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Կիկրապայք :

Կիկրապայք հրեշակերպ հսկաներ էին , և Պոսիդոնի ու Ամֆիտրիտեայ որդիքը . կամ ըստ այլոց՝ որդիք Արենից և Արկրի : Արտաքոյ կարգի բարձր էր հասակնին , և մէկ աչք մը միայն ունեին ձակտին մէջտեղը , ուսկից առնուած է իրենց անունը , որ կը նշանակէ Բռուակն . պտուղներով կ'ապրէին , և ամենելին օրէնքի մը տակ չէին : Աը համարուի թէ ասոնք շինած ըլլան Վիւկենէ և Տիւրենթ քաղաքները , որոնց շինութեանն համար այնպիսի մեծ քարի զանգուածներ կը գործածէին , որ անոնցմէ ամենէն պատիկն ալ փոխադրելու համար երկու ջուխտ եղ պէտք էր : Արբոր ասոնք ծնան , Արամազդ Տարտարոսի մէջ գահավիժեց զիրենք , բայց վերջէն ազատութիւն շնորհէց՝ իրենց մօրը միջնորդութեամբն , որ գուշակեր էր իր յաղթութիւնը Առնոսի վրայ : Այն ատեն Կիկրապայք Պլուտոնի համար սաղաւարտ մը շինեցին , որով անտեսանելի կ'ըլլար անիկայ . Պոսիդոնի համար ալ երեքժանին , որով կը խոռովիր ու կը խաղաղէր ծովը . և Արամազդայ համար՝ կայծակը , որով կը դողացնէր աստուածներն ու մարդիկը : Կարբնութիւն կ'ընէին Հեփեստոսի , և իրենց աշխատութեան տեղը կ'եմնոս կղզւոյն մէջն էր . թէպէտ թուով հարիւրէ աւելի էին , բայց մէջերնին գլխաւորները իրեք էին . Կրոնտէս , որ զկայծակը կը դարբնէր , Ատէրոպէտ որ զանիկայ սալին՝ վրայ կը բռնէր , և Պիրակմոն որ ուսով կը զարնէր անոր : Ապոլոն Ապկեպիսի՝ իր որդւոյն վրէմն առնելու համար , որ կայծակով սպաննուեր էր , նետով զարկաւ զանոնք ամէնն ալ ու ջընջեց երկրէս : Հոմերոս և Ուկոկրիտէս կ'ըսէն թէ Կիկրապայք էին Աիկիլից նախնի բնակիչները , և մարդակեր կը